

Ա Ր Ո Ւ Ե Ս Տ Ը

Դործը , այո՛ , գեղեցկագոնն դուրս կուգա՛յ
Կաղապարէ ճաշխատանքին անհրա՛ւ ,
Ռտանաւոր , ճարճար , սիրքս կամ կիտուած :

Բընա՛ւ երբեք բունագրօսիկ սեղծութեբ ,
Բայց քալելու համար շիտակ , ո՛վ Մուսայ ,
Ոտքըդ թող նեղ խաղակօշիկը հագնի :

Մէկդի՛ երթայ թող կըշուտի՛ւնը դիւրին ,
Ինչպէս մուճակ մը շատ խոշոր , անճաշակ ,
Ջոր ամէն ոտք կըրնայ առնել ու ձրգել :

Արձանագո՛րծ , դուն մի՛ երբեք զիջանիր
Կաւին զոր մա՛տը կը շարուէ երբ անիղն
Անփութօրէն կը թափառի միտքն այլուր :

Մաքառէ՛ դուն ճարճարին հետ քարարեան
Կամ հազուագիտ պարտսին հետ կարծրակուռ ,
Որ կ'պահպանեն շըրջազոծի՛րը մաքուր :

Սիրակուսեան հողերէն պոռ՛նը փոխ առ ,
Ուր ամբօրէն կը քանդակուի շեշտըւած՝
Խըրրիտագեղ պատկերազի՛ծը սիրուն :

Նըրբափափուկ ձեռքով մը դուն հետամուտ
Եղի՛ր փորել դէմքն Ապողոն աստուծոյն՝
Մէկ երակին մէջ թանկագին ակատին ու

Հեռու կեցիր ջրաներկէն , ո՛վ նըկարիչ ,
Եւ փուռին մէջ կիտուածագործ վարպետին
Սեւեւէ՛ շատ խուսափուկ ներկը բարակ :

Կապուտաշող համբարուններն յօրինէ
Որ բիւր ձեւով կը գալարեն արչերինին
Ու հրէշներն որ զինանշաններ կը պըճնեն :

Եւարըթիակ լուսապսակին մէջ ցոյց տուր
Ատուածածինն ու իր Յիսուսը ճանկիկ ,
Եւ երկրագո՛ւնտը վըրան խաջ մը ցըցուած :

Կ'անցնի ամէն բան . լոկ արուհ'սը ճրգոր՝
Յաւերժութեան է սահմանուած : Ոտանաներն
Վը քանդուին , ու կը մընայ կիսանդրին :

Եւ խըստագրօջմ մետայլը զոր երկրագործ
Մ'ողորն ծոցէն դուրս կը հանէ , Կին կայսեր
Մը մոռցուած անունն ի յայտ կը բերէ :

Ատուածներն իսկ կը մեռնին , բայց տիրական
Տաղերը մի՛շտ անջընջիլ կը ճընան ,
Քան արույրն իսկ աւելի պինդ և ամուր :

Քանդակէ՛ դուն , ու ողորկէ՛ , ու դրօշէ՛ .
Թող քու երա՛գըր ծածանուտ՝ դիմացկուն
Ձանգուածին մէջ ապրի յաւէտ կընթրած :
Թարգմ. Ա. Չ. ԹԷԼՈՅԻԼ ԿՈՒԻԷ

Վ Ի Ո Ն Ի Կ

Փարիզի հայ գաղութը իր ամենէն յարգելի
անդամներէն մին , հայ ժողովուրդը իր ամենէն
ազնիւ զաւակներէն մին կ'ոբանջուց յանձին
Միհրան Յովակիմեանի , զոր անողոք հիւան-
դութիւն մը յանկարծակի խեց զինքը սի-
րողներէն :

Որդի Յովհաննէս Յովակիմեանի , որ թրքա-
հայ վաճառականութեան մէջ նոր շրջան մը
բացած է՝ զարգացած , եւրոպայեան վաճառա-
կանութեան մը հիմունքը գնելով մեր մէջ եւ
վաճառականութեան մասին եւրոպական գիր-
քեր թարգմանելով , Միհրան Յովակիմեան
ինքն ալ եղաւ մին այն սակաւաթիւ հայ վա-
ճառականներէն , որ գիտեն թէ պէտք է զբամ
վաստկիլ ապրելու համար , եւ ոչ թէ ապրիլ
զբամ վաստկելու համար . եւ ինք գիտէր նաեւ
թէ ապրելու լաւագոյն ու ճշգրտօյն եղանակը՝
միմիայն ինքզինքին համար ապրելը չէ , այլ
մանաւանդ իր պատկանած հասարակութեան
համար . Այլասէր , անձնուէր մարդը եղաւ
գերազանցապէս : Պոսոյ Ազգ. Ժողովին մէջ
իւր երեսփոխան , յետոյ՝ անդամ վարչու-
թեան , յետոյ՝ գեր-ստեղծագիտ եւ վերջ ի
վերջոյն ատենապետ , Միհրան Յովակիմեան
ցոյց տուած է միշտ մաքուր , գիտակից , ան-
շահախնդիր ազգասիրութիւն մը , որ զինքը
յարգելի է սիրելի ըրած է ամենուր . 1895ի
մեծ ճգնաժամին , եւր ազգը « Էֆէնտինիբու . »
տեղ շուկայի մարդիկ բերաւ վարչութեան
գլուխը դնելու , Յովակիմեան այդ պատմական
քաղաքական ժողովին ամենէն ցայտուն գէմքը
յայտնուեցաւ . Իզմիրեան պատրիարքին հո-
գեկիցը , խորհրդակիցը , անոր ալ բազուկը

եղաւ . եւ անոր հետ ինքն այ քանի քանի անգամ մահմտական խուժանէն զգլխուելու վտանգը արիաբար արհամարհեց . մինչև վերջին որպէս կատարելով զժուարիս պարտականութիւնը որ իբ վրայ դրուած էր :

Յի մեծ յոյսերու ջանջախուռնէն յետոյ , Յովակիմեան , յայս կառավարութեան կասկածելի , ստիպուեցաւ Պոլսէն հեռանալ . անկէց ի վեր կ'ապրէր Փարիզ . ու մեր գաղութին մէջ չէ եղած ազգամուտէր ձեռնարկ մը որուն իր բարոյական աջակցութիւնը նուիրած չըլլայ , հանրային հաստատութիւն մը որուն ծառայութիւն մատուցանելու փութացած չըլլայ : Շատ մը խոստովայից ուսանողներու համար ան եղած է բարի խորհրդատու . եւ եռանդուն խրախուսիչ , ու իր բարոյական աջակցութեամբ , իր անխոնջ ու համբերատար բարեխօսութեամբ զանոնց իրենց նեղ կացութիւնէն փրկելու համար ո եւ է ձանձրոյթէ խոյս չէ տուած :

Իտալիոյ ու պատիւը ամէն բանէ վեր դասող , ճշմարիտ հայ ճնշուիչ մըն էր Յովակիմեան : Իր բարեկամները , որոնց համար իր սիրտը անսպառ գանձեր ունէր ամենաքնքուշ գորովի , երբէք պիտի չժողանան այդ բարի , օգտակար եւ ազնուական մարդուն ողմբը , որ ափսոս , շատ կանուխ անհետացաւ : Իր մահով , ոչ միայն ինքնայատուկ աղուոր ու վճիռ նկարագիր մըն է որ կը պակսի նայ ազգէն , այլ եւ Իզմիրլեանի մեծ հոգւոյն մէկ կտորն ալ է որ անգամ մը եւս կը մեռնի :



Ընթերցողներէս մին կը գրէ ինձի՝

« Շատ անխոհմ բան ըրած էք , խնդրելով « երկնառք հրեշտակներէն » որ թիւերնին զէպ ի ճշմարիտ պարզեն » կ'սխալիք կարծելով թէ իրենց գործը Պոլսոյ մէջ լիովին կատարած են . այժմեան հանդարտութիւնը զիրարազար մըն է միայն , ու Վիցի վերանորոգումէն յետոյ երբ պայքաբը վերսկսի , զըժուար որ յուսալ որ նախկին սխալները պիտի չկրկնուին : Գերմարդկային միջնորդութեան մը պէտքը միշտ անհրաժեշտ կը մնայ : »

Ուրեմն , կ'աղահմ այդ բարեբար ոգիներէն որ հաճին երկու մասի բաժնուել , մէկ մասը շարունակէ մնալ Պոլիս , իսկ միւսը չուէ

ղէպ ի կողմէս : Ուրիշ աղահմը մ'եւս զոր հարկաւոր կը համարիմ ներկայացնել մեր այդ երկնաւոր բարեկամներուն , այն է որ իրենց ներշնչողական ամբողջ գորութիւնն ի գործ դնեն որպէս զի Թրքահայոց ուղեղէն հետքն իսկ ջնջուի եկեղեցիները լսարան դարձնելու կամ չդարձնելու ապուշ խնդրոյն , որ ճիշդ իր ապուշ , անօրինակ կերպով ապուշ ըլլալուն համար էր որ այնքան աղետալիօքէն խայտառակ քառ մ'ստեղծեց Թրքահայոց հանրային կեանքին մէջ : Հարկ իսկ չկայ հարցը վերադառնալ ձեռք առնել եւ նոր որոշում տալ . զարաւոր սովորութիւններ լուծած են արդէն հարցը , կը բաւէ հաւատարիմ մնալ այդ աւանդական բանաձեւին , որ թէ՛ շատ խոհմ եւ թէ՛ շատ ճկուն ու ազատամիտ է , այսինքն թէ՛ ո՛չ թոյլ կուտայ՝ ըստ ոմանց՝ որ եկեղեցին դառնայ քաղաքական կուսակցութեանց պայքարավայր եւ անհասական դասախօսութեանց լսարան , ո՛չ ալ՝ ըստ այլոց՝ (եւ ըստ իման ժողովի թէ՛ ուշ մնացած թէ՛ վախկոտ եւ թէ՛ ծայրայեղ շրջաբերականին) եկեղեցին դարձնել տարամբօրէն կրօնական տուն մը : Աւանդական բանաձեւը հետեւեալն է՝ Հայ եկեղեցին ազգային առն մըն է , հաստատուած ամէն բանէ առաջ ազգին կեանքան կեանքին համար , բայց ան բայց է նաեւ ժողովրդին՝ ամէն անգամ որ ամէն կուսակցութիւն կամ անհատականութիւնէ բարձր ամբողջ ազգին հաւանութիւնը կամ համակրութիւնը վայելող արարողութիւն մը , հանդէս մը կամ համախմբում մը տեղի կ'ուենանայ , օրինակի համար զպրտցական հանդէսներ , ազգային մեծ տօնախմբութիւններ (Վարդանանց տօն , Սամառագրութեան տարեդարձ եւն.) մեծ զօրաղղութեան օրերուն , նոյնպէս , եկեղեցին՝ բացառաբար , ապաստանարան կը դառնայ հալածեալներու եւ փախստականներու : Այս բանաձեւէն հեռանալ եւ եկեղեցին դարձնել սովորական լսարան մը , ուրիշ արդիւնք է՝ ունենար՝ բայց եթէ վնասել ճշմարիտ լսարաններ հիմնուլ պէտքերն մեր ժողովրդին մէջ տարածմանը , եւ միւս կողմէն մեր եկեղեցւոյն նկարողքին ու դերին խեղաթիւրմանը : Այս ճշմարտութիւնը հասկցուած չըլլալուն համար է որ ամիսներ շարունակ Թրքահայ հասարակութիւնը նմանը չտեսնուած

խառնաշփոթութեան մը մէջ տապալակեցաւ ինքզինքը բզգոտելով եւ օտարներուն առջև մեզ խաղք խայտառակ ընկելով : Ո՛չ մէկ պէտք կայ միևնոյն սխալին մէջ զարծեալ ինչպիսի թող ըստ առաջնոյն եկեղեցիին մնայ եկեղեցի ու լսարանը լսարան. ու եթէ լսարաններ չունինք պէտք եղածին չափ, ջանանք հիմնել :

Ուրիշ թղթակից մը դիտել կուտայ թէ ազգային հարցերու վրայ խօսած ժամանակս, ծայրայեղ, քիչ մը միօրինակ եւ միևնչեւ իսկ միամիտ լաւատեսութիւն մը ցոյց կուտամ : «Օրբինակի համար կ'ըսէ, լաւատեսութեան ի՛նչպիսի «տօղ» մը պէտք է փութայու համար հաստալ՝ ինչպէս ըրիք՝ թէ թատերական ընկերութիւն մը կազմուած է արդէն Պոլիս, թէ թըքահայ Հրատարակչականը արդէն ապրիլ սկսած մարմին մըն է եւ թէ Ազգ. Մատենադարանին լըջօրէն վերականգնութիւնը հնարաւոր է մտադրուող գէպք մը համարել : »

Կ'ընդունիմ որ մեր ազգային հարցերուն մէջ ունիմ արագրեւ յաճախ ձգտում մը դէպ ի յա մաս լաւատեսութիւն մը. այդ ձգտումը կէս մը բնազդական է, խառնուածքի արդիւնք, կէս մըն ալ կամուռոր, որոյ փիլիսոփայութեան մը արդիւնք : Ես չստ կը սիրեմ ժողովրդական առածը որ կ'ըսէ «Աղէկ ըսէ որ աղէկ ըլլայ» : Թատերական ընկերութիւնը եթէ չէ կազմուած դեռ, ոչո՞ք կ'սպիտակ հետեւ անհրաժեշտութիւն մըն է : Նոյնպէս եւ Ազգ. Մատենադարանը : Եթէ այդ երկու ծրարքները դեռ չեն իրականացած, այդ կը նշանակէ որ տակաւին երեւան չեն եկած կամ դէթ հրապարակ չեն նետուած այն քանի մը կոթորվի, անվնաս ու գործելի գրեցող անհատները որ լծուին այդ գործերուն եւ զանոնք ի կատար ածեն : Ամէն գործ ըստ իս կը կատարուի շնորհիւ քանի մը ձեռներէց կամագործ անհատներու, որոնք էականը կը հիմնին ու իրենց ետեւէն կը քաշեն հասարակութիւնը՝ մնացեալ լրացնելու եւ հիմնուած գործը տեսականացնելու : Ես համոզուած եմ որ այդ անհատները պիտի յայտնուին, եւ թըքահայ հասարակութիւնը պիտի ունենայ իր թատերական ընկերութիւնը եւ իր Ազգ. Մատենադարանը : Գայով Հրատարակչականին, կարծեմ

թէ առանց երազամոլ նկատուելու կարելի է հաստատել թէ ան իսկապէս ապրիլ սկսած է : Դեռ փոքրիկ Լեախայ մըն է անշուշտ, քիչ մը տիեղծ, դժուարութեամբ ծնած. վէճերով ու կնճիռներով պաշարուած : Բայց կեանք ունեցող էակ մըն է վերջապէս եւ մեր պարտքն է բաղձալ եւ անվազելի որ ան շարունակէ ապրիլ եւ զօրանայ : Ես երբէք համաձայն չեմ անոնց որ այդ Հրատարակչականի այժմեան վարիչներուն մէջ քանի մը Դաշնակցական գտնուելուն համար այդ ձեռնարկը կուտակցամոլական անձուկ գործ մը նկատելով անոր ամէն օժանդակութիւն մերժեցին : Հրատարակչականի մը հիմնարկութեան համար եղիպատակ քանի մը հարուստներու կողմէ նուիրուած 500 ոսկին եթէ տրամադրութեանը տակ ըլլար Ըլլար պիտի գոյուցիւն ունեցող Հրատարակչականի վարիչներուն, բնականաբար այդ ընկերութիւնը աւելի արագ եւ աւելի հզօր զարգացում մը կ'ունենար : Գոնէ այս Դաշնակցական համարուած Հրատարակչականին անվազելի չուզողները՝ եթէ իրենք իսկ ցոյց տային հարկ եղած կորով՝ այդ նուիրուած 500 ոսկին արդիւնաբերելով կենտուցիկ ու ինքզինքը ամենուէն պատկառելի զարմնող Հրատարակչական մը հիմնելու, ըսելիք պիտի չմնար : Բայց այդ ալ չեղաւ : 500 ոսկիները զացին կամաց մը նորէն իրենց նուիրատուներուն գրպանը մտան առանց հանրութեան օգուտ բերելու : Միակ արդիւնքն այն եղաւ որ կուտակցական համարուած Հրատարակչականին աճումն ու զարգացումը այս կարգի թիւրքմացութիւններու երեսէն մեծապէս վընասուեցաւ : Ըստ իս այդ կուտակցական համարուած Հրատարակչականը կուտակցական դոյն չունի : Ինուրէն Չարգարեան որ այս Հրատարակչականին վարիչներուն մէջ կ'ըլլաւոր տեղ մը կը բռնէ, կուտակցական մը Ըլլալէ առաջ գրագէտ մըն է իմ աչքիս, եւ մին մըր ամենէն ինքնատիպ ու տաղանդաւոր գրագէտներէն : Այդ Հրատարակչականը բացած է մըրցում մը, եւ պիտի հրատարակէ լաւագոյնը այն թատերգութեանց եւ քննադատական ուսումնասիրութեանց որ իրեն պիտի զրկուին մըրցակիցներուն կողմէն : ան մտադիր է նաեւ հրատարակել գրական հաւաքածոյ մը աշխատ

տակցութեամբ բոլոր ծանօթ հայ գրագէտներուն ինչ կուսակցութեան ալ որ պատկանին. ես չեմ գրեւոր թէ ասոնց մէջ ի՞նչ կարելի է գտնել « կուսակցամոլական » : Եւ շատ ցաւեցայ իմանալով որ Հաւաքածո՞րին հրատարակութիւնը յետանգուեր է մեր թրքահայ գրագէտներէ շատերուն կողմէ ցոյց տրուած անտարբերութեան պատճառով :

Սրտանց կը բաղձայի որ գրականութեան նուիրուած ու գրականութիւնը սիրող բոլոր Հայերը վերանձնութիւնը ունենային իրենց աջակցութիւնը փութացնելու թրքահայ Հրատարակչականին, որ մեր մտաւոր կեանքին մէջ ամենակական դեր մը կատարելու սահմանուած է :

Նոյնքան համակրելի եւ կարեւոր ուրիշ ծրագիր մը՝ կոմիտաս վարդապետի ղեկավարութեամբ Պոլսոյ մէջ Հայկ. Նրաժշտանոց մը հիմնելու ծրագիրն է : Այս ծրագրին հանդէպ հասարակութեան ցոյց տուած ընթացքին մէկ ինքնատիպ եւ բաւական հազուադէպ գիծը այն է՝ որ ասոր դէմ խօսող, ասոր մասին ո՛ր եւ է վէճ յարուցանող չկայ : Բոլոր կուսակցութիւնները, բոլոր դասակարգերը հասարակչէս համակիր են այդ գաղափարին : հաւատացեալն ինչպէս ազատախօսը, յիշափոխականն ինչպէս պահպանողականը նոյնքան ցանկացող կ'երեւան այդ գալափարին իրականացման : Գեղարուեստը միայն՝ իր մաքուր տիրական ազդեցութեամբ՝ կարող է այսպիսի հրաշքներ գործել, երբ մանուսանդ ան կը ճառարայթէ հասարակութեան մը վերեւ՝ կոմիտաս վարդապետի նման եւանդ, տաղանդ ու հմտութիւն միացնող արուեստագէտի մը մէջէն : Բայց եթէ այս ամբողջ միահաղոյն ու օտարակարուին խանդավառութիւնը երեւան գալին յետոյ, գաղափարը շարունակէ մնալ իր զուտ գաղափարի ձևերի մէջ, եւ կազմակերպել յանձնախումբը՝ որ մեծ մասամբ մեծահարուստ անձերէ կազմուած է՝ եթէ այդ երաժշտանոցին հիմնարկութեան անհրաժեշտ եղող դրամագումարը գտնելու համար յոյսը խեղճ կոմիտաս վարդապետի ճակտին քրտնաքովը պտտրաստուած նուագահանդէսներու վրայ միայն դնէ, այն ստեղծ Պոլսեցիք բնօք

արդարացուած պիտի ըլլան Ռուսահայոց դարբնած « հոսոս » ծաղրանունը :

Պոլսոյ Ազատամարտ թերթի խմբագրութիւնը կազմակերպած է enquête մը լեզուական հարցի մասին. պատիւ ըրած է ինձ եւս ուղարկել նետուեալ հարցաբանը. խնդիրը շահեկան է եւ կը փութամ այստեղ պատասխանել Ազատամարտի հարցումներուն :

1 Ի՞նչ է ձեր կարծիքը Թրքահայ լեզուի աղի կացութեան եւ մտակման մասին :

1. — Թրքահայ լեզուի մշակումը շատ լաւ ճամբու մէջ է 15-20 տարեի ի վեր, եթէ նկատի առնենք միմիայն մեր հոյճերը գրեթէ անկողնու եւ այն եղանակը որով անոնք ցարդ զարգացուցած են եւ կը շարունակեն զարգացնել նոր հայերէնը : « Արդի կացութեան », այսինքն ներկայ անմիջական ռուզէին մէջ, եթէ կայ այդ զարգացման բնանշարժութիւնը խանդարող երեւոյթ մը, այն ալ մեր մտամտլին մէկ ստուար մասին մէջ երեւան եկող տգիտութիւնն ու անհոգութիւնն է լեզուի նկատմամբ : Որովհետեւ մեր մէջ մատուրը միշտ մեծ դեր կատարած է եւ դեռ երկար ատեն ալ պիտի կատարէ զբականութեան ու լեզուի զարգացման մէջ, անհրաժեշտ է որ լրագրութեան ղեկավարները մեծ ուշադրութիւնը գործընեն լեզուի մաքրութեան ու վայելուցութեան :

2. Բանաւոր եւ պատեի կը գտնուի՞ ձուլում՞ մը Արեւելեան եւ Արեւմտեան օխտարտարաբերութիւն եւ ի՞նչ պայմաններով : Եթէ կը մերժէ այդ գաղափարը, ի՞նչ են ձեր պատճառարարութիւնները :

2. — Արեւելեան եւ Արեւմտեան աշխարհարարներու գոյութիւնը արդի Հայութեան ամենամեծ դժբաղդութիւններէն մէկը կը համարիմ ես, ու բնաւ համաձայն չեմ Ստեփաննոս Նազարեանցին որ, ուսանայիքներէն հիմնողներէն մին հանդիսանալով, ըսած է՝ « Ի՞նչ վնաս ունի, մէկի տեղ երկու ծաղիկ թող ունենայ Հայութիւնը » : Ազդ մը պէտք է մէկ լեզու միայն ունենայ : Այս սկզբունքին եթէ հաւատարիմ մնացած ըլլային ուսանայ աշ-

խաբհարարը կազմող առաջին գրազէտները . անտարակուսելի է որ այսօր ամբողջ Հայու- թեան գրական լեզուն կ'ըլլար արեւմտեան աշխարհարարը, որ իբրև հարազատ եւ ուղ- դակի յաջիւղ մեր նախնեաց գրական լեզուի երկրորդ մեծ փուլին՝ միջնադարեան աշուղա- կան հայերէնին՝ և իբրև ուսանայ գրակա- նութիւնը կազմուելէն առաջ արդէն իսկ ձեւաւորուիլ եւ մշակուիլ սկսած գրականու- թիւն մը ունեցող լեզու՝ արժանի էր ատոր . Բայց եղածը եղած է . Այսօր ունինք երկու գրական բարբառ . որ նուիրագործուած են իրենց ուրոյն առանձնայատկութիւններն ու նեցող երկու գուգահեռական մատենագրութիւն- ներով եւ շրտնց իւրաքանչիւրը տարբեր մի- ջաբայրի եւ ազդեցութեանց ծնունդ՝ պիտի շարունակէ զարգանալ իբ ուրոյն ճամբով՝ Զուլում մը նիւթապէս անհնար կը գտնեմ . Գաղաքական հզօր կերպարանախոսութիւններ միայն՝ կարող են օր մը այդ բարբառներէն մին տիրապետող դարձնել . կամ աւելի ճիշդ՝ անոնցմէ միոյն տարածուած ընդլայնել , որով- նեան դժուար է ենթադրել որ ամբողջ Հայու- թիւնը օր մը ենթարկուի քաղաքական մի- եւնոյն պայմաններուն . Առ այժմ՝ ինչ որ կա- ընել է . եւ բազմալի է . այն է օր երկու բար- բառները մշակող գրազէտները իրարու գրական ու լեզուական շարժմանը շարունակական հո- գածութեամբ հետեւին եւ երկու բարբառներէն իւրաքանչիւրը փոխ առնէ միւսէն այն տար- րեքը որ իրեն կը պահպին եւ զօր կարելի է փոխ առնել (բառեր , ասութիւններ . ոճեր , եւ այլն) : Ասոնց մասին մանրամասնօրէն գրած եմ Անտիօն մէջ , ու պէտք չեմ տեսներ ինք- զինքս կրկնելու . Սակայն միայն յիշեցնեմ որ երկու բարբառներէն՝ արեւմտեանը կայող է արեւելեանէն օգտուիլ ժողովրդական տարբե- րով աւելի եւս ինքզինքը հարստացնելու տե- սակէտով . մինչ արեւելեանը կարող է օգտուիլ արեւմտեանէն՝ դասական տարբեր իւրացնելու եւ ընդհանրապէս լեզուն բարձր գրականու- թեան գործիք մը դարձնելու տեսակէտով :

Յ. Կ'ընդունի՛ք երեք իմեմուրոյն բարբառնե- րու՝ Արեւելեան , Արեւմտեան ու գաւառական- միջնաօխարհի անկախ , հետադարձօր գոյա- րիւնը :

3. — Երկու բարբառներու գոյութիւնը դժբաղդութիւն մը համարելէս յետոյ , հասկա- նալի է որ երրորդ բարբառի մը՝ « գաւառա- կան միջնաշխարհիկ » լեզուի մը անկախ հա- լաստագօր գոյութիւնը ընդունելու բնա- երբէք տրամադիր չըլլամ : Պոլսոյ հայերէնը , որ հիմքը եղած է Արեւմտեան հայերէնին , սխալ է կարծել՝ ինչպէս կ'ընեն ոմանք՝ թէ հայկական դրօշմէ զուրկ օտարախորթ լեզու մը ըլլայ՝ միմիայն Պոլսեցոց յատուկ : Պոլստայ բար- բառը ուրիշ բան չէ բայց եթէ Փոքր-Հայքի եւ Կիլիկիոյ բարբառներուն մէկ միջալիքը . որուն մէջ խառնուած կան նաեւ Մեծ-Հայքի բարբառներէն տարբեր , որովհետև Պոլստայ ըսուած հասարակութիւնը ուրիշ բան չէ բայց՝ եթէ գաւառներէն եկած եւ դեռ ամէն օր գալ շարունակող Հայերու (եւ ամենէն ձեռներէց եւ ուշիմ Հայերուն) համախմբում մը : Պոլ- ստայ բարբառը շատ աւելի մօտիկ է միջնա- դարեան աշուղական լեզուին՝ քան թէ Վանայ կամ Մշոյ բարբառը : Արեւմտեան հայերէնը ուրեմն շատ օր չէ կրած իրեն հիմք անկողով պոլստայ բարբառը : Վնասակարը այն ձգտումն է որով ոմանք , սխալ հասկցուած Հայաստա- նասիրութեամբ մը . կը մղեն գաւառի Հայու- թիւնը՝ տեսակ մը գրական ու լեզուական ապատամբութեան դրօշակ բարձրացնելու ընդ- դէմ պոլստայ մտաւորականութեան (ինչպէս եւ ոմանք այլ ոուստայր տաճկանայուն կամ տաճկանաբոլ ոուստայուն դէմ կը նանին՝ զերա- զանցութեան անխնայ եւ անտեղի հարցեր ստեղծելով) : Բանի որ քաղաքական ընդհանուր տխուր պայմաններ ստիպած են Հայութիւնը այսպէս իրարմէ հեռու քանի մը մեծ հատուած- ներու թաժուած ապրիլ , պէտք է միշտ մղել այդ հատուածները , որ իրարու նկատմամբ անտարբեր կամ արհամարու ընթացք մը բունելու տեղ , միմեանց օգնելու , իրարմէ օգտուելու եւ զիրար լրացնելու ձգտումը միայն ունենան : Պոլստայուն դէմ այն տեսակ մը հակակրութիւնը զոր ոուստայոցմէ եւ հայաս- տանցիներէ ոմանք տարածած են եւ դեռ կը տարածեն ամեն կողմ , ամենէն շուրթի ու ազգաշնչաւ երեւոյթներէն մէկն է մեր կեան- քին Պոլսեցին հռչակել « օտարախորթ , այլա- սեռած , անհարազատ Հայ » , նախատել է իւ-

կապէս նոյնիսկ հայ ժողովուրդը . որովհետեւ պոլսահայ հասարակութիւնը կազմուած է, ինչպէս ըսի վերեւ . ամէն օր գաւառներէն եկող հայաստանցի Հայերով : Ընդէ է որ գաւառէն եկող եւ Պոլիս հաստատուող Հայք քանի մը սերունդ յետոյ՝ կը կրէ այդ քաղաքին յոյն-թուրք-ֆրանսական ազդեցութիւնը (աւելի ճիշդ՝ յոյն-ֆրանսական ազդեցութիւնը, որովհետեւ թրքականը արդէն իսկ ունէր գաւառին մէջ՝ եւ աւելի յոռի ձեւով, անոր նետ ունենալով նաեւ քրդականը որմէ պոլսահայը զերծ է) . այս ազդեցութեան տակ պոլսահայը հարկաւ որոշ չափով կը կերպարանափոխուի . իսկ իր բուն հայրենիքէն հեռու մնալը անուշտ իր բարքերուն, մտայնութեան եւ զգայնութեան ձեւին զուտ հակակաւնութենէն քիչ մը բան կը պակսեցնէ (կ'ըսեմ ինչ է . որովհետեւ անոնք որ ինծի պէս առիթ ունեցած են ու սիրած են յաճախ լսել Պոլսոյ անուս պատահիկները . գիտեմ թէ պոլսահայուն մէջ կարծուածէն աւելի Հայաստան մնացած է . թէ՛ լեզուով թէ՛ բարքերով) . սակայն, ընդունելով որ պոլսահայը ցեղական գոյնի տեսակէտով բան մը կրթացուցած է . եւ պէտք ունի միշտ աչքը դէպ ի բնովայրը դարձնելու իրեն այդ պակասող վերադասելու համար, անհնար է նաեւ չընդունիլ որ պոլսահայը իր միջավայրին մտաւորական տեսակէտով պարզած մեծ առաւելութիւններէն օգտուելով, երեսան բերած է եւրոպական զարգացում, ճաշակ եւ կեանքի ըմբռնում ունեցող Հայու տիպարը եւ զայն ինքն իսկ փոխանցած ու տարածած է գաւառացի Հայութեան մէջ : Այդ նոյն դերակ կատարած են Ռուսահայոց մէջ Մոսկուայի եւ Թիֆլիսի Հայերու Ուղեք չուգներ, այս կարգութիւնը պիտի մնայ դեռ երկար տասն, ինչքան որ քաղաքական պայմանները որ զայն ստեղծած են մնան անփոփոխ, այսինքն թէ Պոլիս ու Թիֆլիսը պիտի շարունակեն ըլլալ (թէ՛զէտ ոչ-հայկական քաղաքներ) Արեւմտեան եւ Արեւելեան Հայութեան մտաւորական բարձրագոյն կեդրոնները եւ միջնորդները եւրոպական քաղաքակրթութեան ու հայ ժողովրդական մշտքին : Խօսքը մասնաւորելով Պոլսոյ վրայ, կարելի է ըսել թէ պոլսեցի Հայը, ունենալով անուշտ իր թիրութիւնները (ինչպէս որ Ռուսահայն ալ ու գաւառացի Հայն ալ իրենց յա-

տուկ որոշ թիրութիւններն ունին), Արեւմտեան Հայութեան համար մտաւորական լուսաւորչի, ղեկավարի դերը, եւրոպական քաղաքակրթութեան տարածիչ պաշտօնը կատարած է շատ լաւ կերպով՝ աւելի քան դարէ մը ի վեր . մասնաւորապէս լեզուի հարցին մէջ . եթէ այսօր Թրքահայք ունին լեզու մը այնքան նըրացած, յղկուած, ճկուն (որուն առաւելութիւնները Ռուսահայք ալ կը խոստովանին) . այդ լեզուն կազմողները եղած են պոլսահայ գրագէտները («պոլսահայ» անուանակոչութեան մէջ Իզմիրի հայն ալ ներփակուած կը զգամ, որովհետեւ Իզմիրը Պոլսոյ տեսակ մը շարունակութիւնն է) : Անուշտ եղած է եւ կայ պոլսահայուն մէջ իսկապէս օտարախորթ, այլասեռած եւ այլանգակ տարր մը որ ո՛չ հայ է եւ ո՛չ օտար . ան է որ գրած է, կը գրէ եւ պիտի գրէ անձոնի հայերէն մը որ թուրքերէնի կապկռութիւն, Ֆրանսերէնի կապկռութիւն, ո՛ր է օտար բանի մը կապկռութիւն է՝ ճառանց հայերէն, աւանդ լեզու . Ըլլալու . բայց ի՞նչ իրաւունքով հասարակութիւն մը գատել իր բացասական աննըարգատ տարրերէն . բուն պոլսահայը՝ իր գործի՛ կը պատկերանայ Պէշահան Ամիրայի, Գրիգոր Օտեանի, Ներսէս Վարժապետեանի, Իզմիրլեանի, եւ անոնց պէս դեռ տասնակներով հաշուող մեծ անուններու մէջ . իսկ իրը զրագէտ՝ պէտք իսկ չեմ տեսներ անուններ թուելու, որովհետեւ թրքահայ գրականութեան մեծ մշակներուն երեք քառորդին անունը պէտք պիտի ըլլար յիշել . սաշակ միայն ըսեմ որ Թեթեւսովիկութեան մեծագոյնի է օտարախորթ կարծիք լեզու մը գոր կերտած, դարբանի եւ յղկած են Ալիշանի, Պէշիկթաշլեանի, Թէրզեանի, Դուրեանի, Աճէմեանի, Գ. Օտեանի, Մամուրեանի, Տէմիրճեպալեանի, Ա. Արփիսբեանի նման գըրողներ : Պոլսահայ « ճշմարիտ գրագէտը » ո՛չ միայն միշտ գիտցած է գուրգուրաւից եւ յարգաւից ուշադրութիւն մը նուիրել ժողովրդական, գաւառական, բուն հայկական բարբառին, աւանդութիւններուն, աւսուցիչներուն, եւ իր գրական ախարաբարը ջանացած է հայացնել, կենդանացնել, հարստացնել այդ ժողովրդական տարրերով, այլ եւ ինքն իսկ է որ ատենով Խրիմեաններու, Սրուանցտեանցներու ամենաեռանդուն

աջակիցը, իրախոսողն ու խորհրդատուն եղած է . եւ այս վերջին ասաններն ալ՝ Լաշիւնի-Մուկի շրջանին՝ ինքն իսկ է որ կոչ կարգացած է գաւառի նոր սերունդներուն, որ փոխանակ արկօրէն հետեւելու պոլսոյ լեզուին ու գրականութեան, դաւառացի գործները ստեղծեն բուն իսկ հայրենիքի կեանքը ցուայցնող ու համն ու հոտը պարունակող տեղական գրականութիւն մը եւ արեւմտեան աշխարհաբարը ճոխացնելու տեղական բարբառներու այն տարրերով որոնց համարժէքները կը պակսին պոլսոսանայ լեզուին մէջ: Այս աչպէս է որ երեւան եկան Թլկատիցիները, Ռ. Զարդաբանները, գորոնք իրենց առաջին քայլերէն իսկ պոլսոսանայ գրագէտը խանդաղատանքով պակարեց ու քայլալեռեց: Ուրեմն « երրորդ լեզուի մը » ստեղծումը բոլորովին անխմատ է եւ աղէտարբեր պիտի ըլլար: Ուղղութիւնը որուն մէջ պոլսոսանայ մեծ գրագէտները գրած են արեւմտեան գրական աշխարհաբարը՝ լաւագոյնն է որ կարելի է երեւակայել: այդ ուղղութիւնը եւ կը սահմանուի երկու բառով սապօ՝ Ինքականութեան համար անխախտ հիմ բռնել պոլսոսանայ բարբառի (այսինքն Կիլիկիոյ եւ Փոքր-Հայքի նուրբ, յստակ եւ միջնադարեան աշուղական գրականութեամբ ինչպէս եւ Ակնայ հոյակապ ժողովրդական բանաստեղծութեամբ յղուած բարբառին) քերականութիւնը, բառամթերքին համար՝ գիտնալ օգտուել գրաբարի անպատեհ հարստութեան, միջնադարեան աշուղական գրականութեան թարմ ու շնորհալի դարձերէն, Պոլսոյ բարբառին « ժողովրդական » կարծուածէն աւելի ճոխ տարրերէն ու բնավարի գլխաւոր բարբառներուն պարունակած անգնահատելի եւ դեռ քիչ օգտագործուած գանձերէն. ահա այս վերջին կէտին մէջ է որ գաւառացի գրագէտները օգնութեան պիտի հասնին պոլսոսանայ գրագէտին, արեւմտեան աշխարհաբարին մէջ մացնելով տեղական բարբառներու բառեր, ոճեր եւ ասութիւններ, եւ զայդ ընդու համար ալ հարկ եղած չափի զգացումը, ճաշկը անոնք դարձեալ պիտի սորվին՝ ինչպէս ցարդ սորված են պոլսոսանայ գրագէտներէն: Ուրիշ կարեւոր տարր մը եւս որ ցարդ մեծապէս նպաստած է եւ պիտի շարունակէ նպաստել արեւմտեան հա-

յերէնի կազմաւորմանն ու կատարելագործման՝ Ֆրանսերէնի ազդեցութիւնն է. ողորմելի գրականներու Ֆրանսամուսկան խեղճ ու կրակ աշխարհաբարը պէտք չէ երբէք կարծել տայ թէ Ֆրանսերէնը վաստակար եղած է մեր աշխարհաբարի կազմութեանը. Ֆրանսերէնը նոր ժամանակներու ամենէն նուրբ, ամենէն յըղկուած ու կատարել լեզուն է. Ֆրանսերէնը այն է այժմ ինչ որ էր Սոփոկլի լեզուն ատենով. արեւմտեան Հայոց համար ամենամեծ բարեբազդութիւնն է որ իրենց լեզուին գրական կազմաւորմանն ու զարգացմանը առաջնորդ ու աջակից ունեցած են Ֆրանսական լեզուն ու գրականութիւնը. այդ է մին գլխաւոր պատճառներէն որ թրքանայ աշխարհաբարին առաւելութիւնը կը կազմին բազմազատամբ արեւելեան աշխարհաբարին: Յրանսերէնը կատարած է եւ զեռ պիտի կատարէ ճիշդ այն դերը զոր ատենով յունարէնը կատարեց մեր ոսկեդարեան պանծալի լեզուն յառաջ բերելու համար. Ֆրանսերէնը օգնութեամբ է որ պիտի կազմուի մեր նոր Ենչնիկը, եւ արդէն կազմուի: Վրայ է, կազմուելու մաս է մեր նոր Ենչնիկը: Մեր հանրային կեանքին շատ մը տխրութիւններուն ու խեղճութեանց մէջ, մեր այժմեան արեւմտեան աշխարհաբարը մեր ունեցած ամենէն գեղեցիկ, միխթարական եւ սրտազնորիչ բաներէն մէկն է: Պարսկ տեղը չվրդովինք, պարսկ տեղը նոր պատակտուններ շտեղծենք. պոլսոսանայ ու գաւառանայ՝ ձեռք ձեռքի տուած շարունակենք մշակել, յղկել ու ճոխացնել մեր աշխարհաբարը այն ուղիղ ու բեղուն ճամբուն մէջ զոր անոր առջիւ աղէն իսկ բացած են վարդապետ ձեռքեր:

4. Կը կարծե՞ք սր հերկայ գաւառաբարուցները կրնան երկար ասեմ շարունակել իրենց գոյութիւնը:

Կ. Ներկայ գաւառաբարուցները կրնան տեւել յաւիտեան՝ տեղական, մասնաւորապէս գրական հասարակութեան մէջ, ինչպէս որ նոյն իսկ Յրանսայի գաւառներուն մէջ Ֆրանսերէնը ամէն կողմ վերջնապէս տիրապետած ըլլալով հանդերձ, տեղական բարբառները կը մնան

Կ Ո Ջ

մինչև ցարդ կենդանի՝ մասնաւորապէս գիւղերուն մէջ : Ատոնք մեր գրական աշխարհաբարին տեղը չպիտի բռնեն երբեք : Կրնայ ըլլալ միայն որ երբեմն բացառապէս յայտնուին « տեղական զրոզներ » որոնք Վանայ կամ Մշոյ բարբառով գրուածքներ ուզեն յորինել . ատոր կարելի չէ հակառակիլ . բայց այդպիսի գրուածքները միայն տեղական նշանակութիւն կ'ունենան : Աւէն անգամ որ գաւառացի Հայը պիտի ուզէ արտադրել զորք մը ամբողջ արեւմտեան Հայութեան համար . անկիս պէտք է որ գործածէ արեւմտեան գրական աշխարհաբարը :

4 ապրիլ, 1911 **ԱՐԵՎԱ 20ԳՆԵԱՆ**

Պ. Կ. ՓՐՈՓՑԻ-ԳԱԼՊԱՅԵԱՆԻ ՆՈՒԱԳԱՀԱՆԴԻՍԸ

Ապրիլ 4ի իրիկունը, Scola Cantorumի սրահին մէջ, ընդ բարձր հովանաւորութեամբ Վէնսան ափնտիի, տեղի ունեցաւ նուագահանդէս մը զոր կազմակերպած էր Պ. Փրօֆֆ-Գալֆայեանն եւ որուն յայտագիրը ամբողջապէս նուիրուած էր իր երաժշտական հեղինակութիւններուն, (միներգներ, խմբերգներ եւ երգեհոնի համար կտորներ) : Մեներգները երգեցին Պ. Շահ-Մուրտեան, Օր. Սիւզան Կրավոյէ եւ Պ. Միհրանեան, իսկ խմբերգները երգուեցան Սքօլա Քանթորմի երգիչներուն կողմէն : Յայտագրի Բ. մասը կը կազմուէր Պ. Փրօֆֆ-Գալֆայեանի հեղինակած հայկական պատարագի մը մէջ քանի կտորներէն :

Պ. Փրօֆֆ-Գալֆայեանի այս հեղինակութիւնները, որ այդ նուագահանդէսին մէջ առաջին անգամ կ'երգուէին, յայտնութիւնը ընդին ինքնատիպ սիրուն տաղանդի մը, եւ իրենց պարունակած անձնական հրապոյրովը մեծապէս հաճելի եղան ներկայ գտնուող հայ, թուրք եւ ֆրանսացի ունկնդիրներուն ու անոնց կողմէ ջերմ ծափահարութիւններով ողջունուեցան :

Հայոց Դրամատիկական Դիկերութեան նախաձեռնութեամբ կայացած ժողովը, որին մասնակցում էին Քիֆլիսի բոլոր հայ կրթական-բարեգործական հասաստութիւնների եւ հայ պարբերական հրատարակութիւնների ներկայացուցիչները, որոնց տօնել այս տարուայ մայիսի 7ին մեր տաղանդաւոր թատերագիր եւ վիպասան Շիրվանզադէի գրական գործունէութեան երեսնամայ յոբելանը եւ այդ նպատակով ու մասնաժողով ընտրեց, որի պատուաւոր նախագահութիւնը սիրայօժար ընդունեց Պ. Ալէքսանդր Մանթաշեանը :

Յոբելեանական մասնաժողովը՝ լիայոյս, որ բազմաբղիւն զբողի յոբելանը ջերմ արձագանգ կը ցանի հայ հասարակութեան ընդ որ խաւերում, խնդրում է յոբելեարի տաղանդի բազմաթիւ յարգողներին՝ նպաստել այդ համազգային տօնի յաջողութեանը :

Շիրահաւորութիւններ, ուղերձներ եւ նուէրներ պէտք է ուղարկել յոբելեանական մասնաժողովի նախագահ Համբարձում Մելիքեանին (Ambarzoum Melikoff 8, Rue Sololac, Tifis, Russie. կամ մասնաժողովի գլխաւորահարմար Լեւոն Մղերբեանին, Lévan Mguebroff, notaire — 4, Rue Ganovskaïa, Tifis.)

Մամաժողովի նախագահ՝ Զ. Միլիբեան
Փոխ-Նախագահ՝ Ց. Յովհաննիսեան
Գանձապահ՝ Լ. Միքերեան

Անդամներ՝

- Յովն. Արիբեան, Զ. Աղայեան, Ասրպեան, Բժեկպեան
- Ա. Քարայեան, Ա. Քարեան, Գ. Քաւիցյալեան, թժ. Ա. Զարգարեան, Յովն. Քումանեան, Լեօ, Ա. Խոսիսեան, Գ. Յուրիսեան, Զ. Մամուլեան, Տիկիս Վ. Մամուլեան, Ա. Միլեան, Ս. Յարութիսեան, Տիկ. Յի. Վարդաբեան, Գ. Տէր-Մարգարեան :
- Քարտուղար՝ Մ. Աւետիսեան

Le Gérant : FRÉDÉRIC MACLER.
Impr. CH. NERCÈS, — 328, Rue St-Jacques. Paris.